

### ՏՆՏԵՍԱԿԱՆՔ

#### ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Սենդարար գոյացութիւնք :

Սեր օրերս գործնական գիտութեանց արագ արագ յառաջադիմութիւնը, և ՚ի մասնաւորի բժշկական, երկրագործական ու արուեստական բնալուծութեան զարգացումը, ճամբայ բացին քննելու և լուծելու մարդուս ու կենդանեաց առողջարար սննդեանը վերաբերեալ առաջարկութիւնները, սննդարար նիւթոց պահպանութեան հրնարքները, և անոնց որպիսութիւնն ու այլայլութիւնը կամ նենգութիւնն ի մանալու դիւրին փորձերը, վերջապէս բնակութեանց օդը մաքրելու միջոցները, և զանաւոր տաքցընելու կամ լուսաւորելու կազմածներէն դիպուածով պատճառած անչնութեանց ու ճայթմանց ծանր վտանգներուն առջևն առնելու զգուշութիւնները :

Սենք ալ արդէն այս բաներուս վերաբերեալ շատ տեղեկութիւններ տրւեր ենք օրագրիս մէջ ատեն ատեն . բայց հիմա ուզելով աւելի կարգաւ ու ոճով մը խօսիլ մասնաւորապէս սննդարար գոյացութեանց վրայ, ՚նէյէն անունով ժամանակիս գաղղիացի գիտնականին ՚նարիզու արուեստից ու ձեռագիտութեանց Պահարանին նիստերուն մէջ խօսած ձառերէն գլխաւորապէս պիտի քաղենք հետզհետէ այս ամենահարկաւոր նիւթոց կարեւոր տեղեկութիւնները :

Առողջարար սենդարարութիւնք :

Մնունդ տուող գոյացութեանց առողջարար ըլլալու առաջին պայմանն է անթերութիւն . այսինքն բովանդակել այլ և այլ գոյացութիւններ որ կարող ըլլան նախ՝ մատակարարելու շնչառութեամբ այնչափ ջերմութիւն որ հար-

կաւոր է մարդկեղէն մարմնոյն բարեխառնութեան պահպանութեանը . երկրորդ՝ փոխարինելու մեր գործուածոց կրած կորուստներուն, անոնց փոխուելով, կամ օգնելու անոնց զարգացմանը, զոր կ'աւնուն աճելու կամ գիրնալու ժամանակ . երրորդ՝ փոխանակելու այն նիւթոց, զորոնք արտաչնչութիւնն ինչպէս նաև հեղուկ ու հաստատուն ապաւիտութիւնը շարունակաբար կամ պարբերաբար մեր գործարաններէն դուրս կ'արտաքսեն :

Եւս ամենաճիշդ սահմանէս կ'իմացուի որ սնունդ տուող նիւթ մը անթերի ըլլալու համար պէտք է բովանդակել ինչ որ մեր գործարանաց բաղադրութեան մէջ կը մտնէ, ՚ի բաց առեալ ինչ որ շնչառութեամբ կ'եղծանի, ինչ որ արտաչնչութեամբ կը կորսուի և ինչ որ կը կազմէ մարսողութեան հեղուկ ու հաստատուն մնացորդները, ուրիշ կողմանէ այս մնացորդաց բնութիւնն ու տարածոցը իրական օգտակարութիւն մը ունենալով մեր գործարանաց պաշտօնաւորութեանը :

Սեծապէս կարեւոր է միտք գնել ուտելեաց սննդարար որպիսութեան այս անսնօրինելի պայմաններուն, որպէս զի այն ծանր հետեանքներուն առջևն առնուի, որոնց մէջ կ'իյնայ մարդ թերի սննդառութեամբ երբ կամ հիւանդութենէ նոր ելած ըլլալով, և կամ մարսողական զօրութեանց տկարութենէն կ'երկարաձգուի քանի մը շատ պարզ ուտելեաց գործածութիւնը, որ Բէրեկ կ'ըսուին, որոնք իրաւ թէ և դիւրամարսելի են, բայց անբասական են անթերի սննդառութիւն մը յարդիւնս ածելու, և շէն կրնար առողջութիւնը ոչ նորոգելու կամ պահպանելու, և ոչ ալ մարդուս զօրութեանց զարգացումն տալու կամ ձեռնտու ըլլալու :

Մնունդ տուող նիւթ մը թէ և թեթեւ ու դիւրամարսելի ըլլայ, կամ առատ և յարմար մարսողական զօրաւոր կամ տկար կարողութեան մը, չկրնար առողջարար ու տեղական ըլլալ թէ որ վերն ըսուած պայմանները չպահ-

նէ, և բաց անկէ թէ որ այլ և այլ գոյացութիւններ չբովանդակէ որ կարենան մէկմէկու փոխանակել :

Երազ քան նշանակելու տեսակա նաբար սննդարար գոյացութեանց երեք գլխաւոր դասերը, որ բաց ՚ի ըմպելեաց ու աղային նիւթոց, պէտք են մէկտեղ գալ մասնաւոր համեմատութեամբ մը անթերի կամ չափաւոր սննդառութիւն մը կազմելու համար, ընդհանուր, պարզ ու դիւրահասկանալի կերպով բացատրենք թէ ինչ է սննդառութեան պատշաճ կարգն ու կանոնը որով կը պահուին ու կը պահպանուին և կը զարգանան մարդուս զօրութիւնները :

Վործնական ամէն արգասիքները կը միաբանին բազմութիւ փորձառական քննութեանց հետ ցուցնելու թէ այն գոյացութիւնները որ մարդուս սննդեանը կարգեալ են՝ չեն կրնար ըլլալ միանգամայն առողջարար և բոլորովին սննդարար, թէ որ պատշաճ չափով չբովանդակեն (բաց ՚ի ըմպելեաց) մրախառն, շաքարաւոր ու պարարտ նիւթեր, հանդերձ մնով կամ անոր նմանեօքը, կամ լաւ ևս բուսոց ուտելի արգասեաց հետ կենդանեաց ուտելի արգասիքը : Թէ մէկուն և թէ մէկալին չափազանց առաւելութիւնը ու երկարաձգութիւնը պէտք է որ գէշ հետեւանաց դուռ բանան :

Այսպիսի պայմաններով կարելի է գործաւորաց ու ժոյն ձեռնտու ըլլալ ու անոնց առողջութիւնը պահպանել, որոնք ծանր ու խիստ աշխատութիւններ կը կատարեն, ինչպէս դիւրակեցիկ անձանց ու մտքով աշխատողներուն և նրստողական կեանք անցրնողներուն :

Վարդկային ընկերութեան այլևայլ գասուց մէջ այս պայմանները ընդհանրապէս ամբողջակի չեն պահուիր . վասն զի անտարակոյս ասոնք լաւ հասկըցուած չեն, թէպէտ և առաջին աստիճանի կարևոր բաներ ըլլան : Իսկ ժողովրդեան աղքատ ու տնանկ մասը ուրիշ արգելք մըն ալ ունի, գոնեա տեղ տեղ, այն ինքն է անբաւականութիւն կենդանական ուտելեաց :

Միւ :

Բաղադրութիւն Տոյ : — Այլ և այլ կենդանեաց ուտելի մները քիչ կը տարբերին մէկմէկէ իրենց տարբերաց բնալուծական բաղադրութեամբը, և այսու նկատմամբ շատ նմանութիւն ունին մեր գործուածոց հետ . ասկէ դիւրաւ կը հասկըցուի որ այս սնունդ տուող նիւթերը գերազանց աստիճանի յարմար են մեր գործարանները զարգացնելու, ինչպէս նաև փոխարինելու այն կորուստներուն զոր կը կրեն անոնք այլ և այլ պատճառներէ :

Չկանց միսը, թէպէտ և շատ կը տարբերի սննդութեամբը, գունովը, համովը, բնութեամբը, հոտովը, և երբեմն նաև պարարտ նիւթոյն համեմատութեամբը, սակայն շատ կը մօտենայ մին տարրական բաղադրութեանը, մանաւանդ երբ չորցուցած ըլլայ . վասն զի ընդհանրապէս շատ ջուր կը բովանդակէ . քիչ սննդարար է, գոնեա նոյն համեմատութեամբ, ՚ի բաց առեալ աղած ձկները, որ ըստ մասին չորցած կ'ըլլան :

Աշատիկ եզուն մին ու ձկան մին ճիշդ վերլուծութիւնը, զոր կատարեր է Շուց անունով բնալոյծ մը, որն որ միայն ձկան պարարտ նիւթոյն համեմատութիւնը անորոշ թողեր է .

Եզն 40 Ծռռն 300 40

Բնութեւ, խորշաւոր գործուած <sup>1</sup> , ջիղք, անթք	15	12
Բնասպիտակուց <sup>2</sup>	4.3	5.2
Հիւզ <sup>3</sup> (լուծեալ յալքուլ)		
և աղք	1.3	1
Հիւզ (հանեալ ջրով) և աղք	1.8	1.7
Փոսփորուտք	հետք	հետք
Պարարտութիւ և կորուստ	0.1	"
Զուր	77.5	80.1
	100	100

1 Այլ և այլ ձկանց ծանրութեան 100 չափոյն մէջ բովանդակուած սննդարար գոյացութեան իրական քանակութիւնը շատ կը տարբերի, և այս բանիս պատճառ ոչ միայն անոնց մէջ գտուած ջրոյն համեմատութիւններն են, այլ նաև անոնց անուտելի մասունքներն ալ են :

2 Գ. Carpe. ՏՃ. Ս. 4 Գ. Tissu cellulaire.  
 3 Գ. Գ. Գ. 5 Գ. Գ. Albumine.  
 3 Գ. Գ. Fibrine. 6 Գ. Գ. Extrait.

Սիւերէն իրենց պարարտութիւնը կամ ճարպաւոր գործուածը՝ ՚ի բաց առնելով՝ մեծաւ մասամբ մի և նոյն անմիջնորդական սկիզբներն ունին գրեթէ հաւասար համեմատութեամբ . վասն զի մկանական միսը գլխաւորապէս բնութեի կը բաղկանայ , որ թել թել այլ և այլ խուրձ բաժնուած է , որոնք խորշային գործուածներէ կը շրջապատին ու ձգանքներէ՝ կը վերջաւորին . թելից ու մանրաթելից մէջ տեղուանքը պատած են բազմութիւն արիւնային և ուրիշ անօթոց , ջղային թելեր , ճարպաւոր գործուածներ , և այլն . բոլոր այս գոյացութիւնները խոնաւ կը պահուին մէկ հեղանիւթէ մը , որ մէջը բնասպիտակուց և ուրիշ շատ գործարանական ու աղային նիւթեր կը բովանդակէ :

Եւս բազմախուռն նիւթերս կազմող անմիջնորդական սկզբանց իրարու հետ ունեցած համեմատութեան գաղափար մը տալու համար դնենք հոս Իներզելիոսի վերլուծութիւնը .

Անօթոց-թել-բազմ-խուռն-նիւթ-ի-ըն-հին :

Ջուր	77.17
Մասից թել <sup>3</sup> , անօթք և ջիղք	15.80
Ձգանաւոր գործուած <sup>4</sup> , որ կրնայ բնամածուած <sup>5</sup> վերածուել եփուելով	1.90
Բնասպիտակուց (նման հաւկրթի սպիտակուցին և արեան շիճուկին)	2.20
Գոյացութիւններ որ ջրոյ մէջ կը լուծուին , և չեն մակարդուիր եռացմամբ	1.05
Նիւթեր որ աւքուլի մէջ կը լուծուին	1.80
Փոսփորուտ կրի	0.08
	100

Սին այս ամէն գոյացութեանց վերայ պէտք է յաւելուլ նաև մէկ շաքարաւոր նիւթ մըն ալ որ շատ կը նմանի կաթի շաքարին<sup>6</sup> և այն պարարտ գոյացութիւնները զորոնք մասնաւոր գործուած մը կը պարունակէ , այսինքն ճարպաւոր գործուածը . այս վերջի գոյացութեանց մի որպիսութեանը վերայ ունեցած ազդեցութիւնն այնչափ

1 Գ.Պ. Tissu adipeux. 4 Գ.Պ. Tissu tendineux.  
2 Գ.Պ. Tendon. 5 Գ.Պ. Gélatine.  
3 Գ.Պ. Fibre charnue. 6 Գ.Պ. Lactose.

աղէկ է , սրչափ որ անոնք լաւ կերպով ցրուած ըլլան անոր բոլոր զանգուածոյն մէջ : Եւս կէ է որ սպանդանոցի լաւագոյն մներուն շատ մասանցը թելերուն մէջ տեղուանքը պարարտութիւն մը կը տեսնուի , որ անոնց մարմարիոնի երևոյթ կու տայ :

Դեռ ուրիշ նիւթեր ալ կան որոնց կշռական համեմատութիւններն որոշած չէ վերլուծութիւնը , և ուտելի մներուն որպիսութեանը վրայ շատ ազդեցութիւն ունին . այս նիւթերս են որ առանձին ախորժահոտութիւն մը կը բուրեն իւրաքանչիւր տեսակ մսին եփուելու ժամանակ :

ԲՆԱԿԱՆՔ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐԱԼՈՒՐՔ

Ա

Թէ որ մէյ մը աչուրնիս դարձնենք արդի տեսական ու գործնական գիտութեանց ընդարձակածաւալ սահմաններուն վրայ , կը տեսնենք այս դարուս մէջ մարդկեղէն մտաց ցուցուցած գործնէութիւնը , որ բնազանցական նրբութեանց լուծը թօթափելով իրմէ՝ պարզեց թւերը զգալի բնութեանս ասպարիզին մէջ . և իրեն օգնական առնելով դիտողութիւնն ու փորձը , մտաւ բնութեան խորերը , որ ինչուան այն ատեն անմատչելի էին , և անոր պղնձի վարագոյրը պատուելով յափշտակեց ձեռքէն շատ մը կարևոր ճշմարտութիւններ , որոնք միշտ նոր են և միշտ հինաւուրց ու անփոփոխելի , որոնցմով բարձր՝ ի գլուխ կը պարծին արդեաց գիտութիւնները : Եւ այս մտաւորական գործնէութիւնը յեղափոխութեան մը վայրագ ազդակներու և ահեղ ու երկար պատերազմներու որոտընդոստ ճայթ մանց մէջ ծնաւ , և իբր կիսադարեան խաղաղութեան մը ատեն աճեցաւ և զարգացաւ : Եւսով ըսել չըլլար թէ առաջ ալ գի-